

ները ցոյց տալ, այլ նման Արուանձտեանց սրբազնին՝ շպարեց իր գրուածքները նաշխուն բառերով, ճոխացուց իր գրութիւնները առասպելներով, և կարգ մը անցննադատ դասակարգերուն համար՝ նշանաւոր գրագէտ մը համարուեցաւ:

Լուրջ բննադատութիւնը, կերլուծող ուսումնասիրութիւնը միայն կրնայ որոշել գրագէտի մը արժանիքը: Մեր դարը գրողն էր սպասէ ոչ միայն լոկ գեղեցիկը, այլ նորագիւտ, ինքնաստեղծ գեղեցիկը, որ ունենայ շաղցուցիչ երանգներ, հոյակապ ձեւ, գրալիչ բոյը, ուսկից բղինելու է հանրութեան գնահատումին արժանացող զմայլանը, ինանդապառութիւն: Գեղեցկագիտական գրութիւն մը երգի չափ ներդաշնակ ըլլալու է:

Բանաստեղծութիւնէն մանաւանդ՝ երաժշտական ամէն կատարելութիւնները կը պահանջուի: Քերթուածը սիսոր, թէ զուարթ, որոշ հաստատուն տպաւորիչ ներդաշնակութիւն մ'ունենալու է: Անոր զաղափարներէն գեղեցկութիւն բուրելու է, և գեղեցիկը զգացմունքով ողողելու է բնթերցողին միտքը:

„IN MEMORIAM“

(TENNYSON)

Կուռ է առաւօտն հանդարտ ու մնջմին,
Մեղմին՝ յարմարող վշտի մ' մնջմագոյն,
Ու միայն թփոց միջէն ազագուն
Վար կը թափթի կաղինն ի գետին:

Ճ

Հանդարտ ու խաղաղ այս դաշտագետին,
Հանդարտ, ցօղաթուրմ թփուտն ու մացառ,
Հանդարտ արծաթեայ ծուէնք օդապար՝
Որ կանանչ, ոսկի գոյներ կը հագնին:

Աղայեանի մանրիկ ու մեծկակ քերթուածները՝ թէկ ունին որոշ գաղափարներ, սակայն անոնց գեղեցկագիտական արժանիքը հիւստածք մը չունի, զոր կարենանց շօշագիւլ և տեսնել:

Իը խոստովանինք, որ Աղայեան իր գրութեանց մէջ յորդորող, առաջնորդող մըն է, իր բանաստեղծութեանց մէջ պարկեշտ երազող մը և պաշտող մըն է: Իր գաղափարները հայկական երակներուն կը ներարկեն առողջը և մաքուրը: Իրը ցերական՝ ոռուահայ բարբառին մէջ մեծ յեղաշրջում մոցնողն է, մանուկներուն հայ յերէն լեզուի նահապետական ամենէն արդիւնաւոր վարպետն է:

Ասոնք արժանիքներ են որ առանց գեղեցկագէտ մարդուն հաւաստիցն ըլլալու, ինքնուրոյն իրենց սահմանին մէջ Աղայեանը մեր մտաւորականներէն մէկ համակրելին և արդիւնաւորը կ'ապացուցնեն ըլլալ: Իր դասագրքերը ապրեցուց և անոնցմով ապրեցաւ:

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

Ճ

Հանդարտ այս օդը, հանդարտ թուփիրն աս!
Որ կարմրած են - կը կամին իյնալ -
Թէ սիրաս է հանդարտ - անոր հանդարտն ալ
Հանդարտն յոյսերուս մահուան՝ վազահաս:

Ճ

Հանդարտ ծովն ի նինջ՝ արծաթ ցոլացմամբ
Ալիքներն անոր կ'օրօրուին հեշտիւ...
Եւ սառ հանդարտն այն կուրծքին տակ ազնիւ
Որ բարախէ սոսկ վընին բարախմամբ:

Թրդ. Արթ 31

Ե. 8. ՄԵԼՔՈՆ

ԼՈՒՏՈՒ

